



## ԳԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

Ի Ը. ՅԱՐԻ 1914

Տարեկան 15 ֆր. ոսկի — 6 դր.:  
 Վեցամսեայ 8 ֆր. ոսկի — 3 դր.:  
 Մեկ թիւ կ'արժէ 1-50 ֆր. — 70 կ.:

ԹԻՒ 1, ՅՈՒՆՈՍԻՐ

### Գ Ե Ղ Ա Ր Ո Ւ Ե Ս Ց Ա Կ Ա Ն

ՃԵՆՇՊԵՐ: ՈՐԻՎԵՆ ՑՊԵՆՐՈՐԹԻՐԻՆ-  
 ՆԵՐ ԿՈՂՎԵՐՆ\*



այու թիւը վերջերս մեծ  
 տեսախմբութիւն-  
 ներ կատարեց:  
 Ցասնուհինգ դար  
 է որ իւր տառերն  
 ունի եւ չորս հա-  
 ղիւր տարի է որ լոյս  
 տեսած է հայերէն  
 առաջին տպագիրը:

Դ. գարէն՝ հայ տառերու գիտէն մինչեւ  
 ԺԶ: դար կ'իյնայ հայիական քաղաքակրթու-

\* Յաջորդ տպագրութիւնները Վիեննայի Իս-  
 մալաքանի պատմ. գեղարուեստի ուսուցչակետին՝  
 Յ. Ստրիկովսկիի գրչէն են: Ուսուցչակետն այս մա-  
 նապարհորդութիւնը կատարած է Իսմալաքանին գե-  
 դարուկատա-պատմ. Հաստատութեան (Kunsthistrisches  
 Institut) կողմանէ՝ անցնալ տարի (1913) Սեպտ.— Հոկտ.:  
 Ասանձինն չամոյքով կը գետնղենք յսեւ Կարանեանց  
 գիղղաստանին լուսանկարն, ուր կը տեսնայ գեղեցիկ  
 կերպով Կասապետական կենտրոն, զուարթ պատկեր  
 մը: Ուղեւորութեան գիտական աղօթեանց կը յուսանք  
 անդրադառնալ, երբ անմոյք լոյս տեսնեն:

Խոյն. «Հանդիսի»:

Թեան ծաղիկալ ժամանակամիջոցը, չըջան մը՝  
 ուր Հայաստան արեւմտեան մեծ պետու-  
 թեանց՝ Բիզանդիոնի եւ արեւմուտքի ա-  
 լելի տուած է քան առած անոնցմէ: Ցա-  
 բախոյս չկայ որ մինչև դարու քաղաքակրթու-  
 թեան զարգացման համար Հայաստանի խաղա-  
 ցած այդ դերը շատ քիչերը գիտեն եւ գիտու-  
 թիւնը գեռ նոր սկսելու վրայ է՝ այդ դերը  
 երեւան հանելու:

Վիեննայի համալսարանին գեղարուեստա-  
 պատմական Հաստատութիւնն անցնալ այնան  
 ուսումնական Զանապարհորդութիւն մը կա-  
 տարեց դէպ ի կողմէս: Իրու կառավարութիւնը  
 եւ հայ ժողովրդեան մտաւորականներն այնպիսի  
 ընդունելութիւն եւ ձեռնուուութիւն ցոյց տուին՝  
 որ հինգ անգամներէ քաղաքացած փրքը կարաւանը  
 կարողացաւ Վիեննայի Հաստատութեան մէջ  
 մանրամասնաբար գծած ու պատրաստած ձա-  
 նապարհորդութիւնը մաթեմատիկական ճշգու-  
 թեամբ ի գրուի հանել եւ գիտական այնպիսի  
 ատաղձ մ'ամալարել, որ հնարաւոր պիտի ընէ  
 հայ քաղաքակրթութեան՝ այսինքն գեղարու-  
 եստական յիշատակարաններուն նշանակութեան  
 ամենէ կարեւոր վկանները հետազօտել հիմնա-  
 պէս: Հոս համառօտի տեղեկութիւն կու տանք  
 մեր օտն ուղեւորութեան ոչ-գիտական մասին  
 վրայ՝ գիտականը վերապահելով ի հարկէ  
 վերջէ Հաստատութեան մէջ ուսումնասիրելու:

Իրուական սահման անցնիլը կարենս  
 փրկութիւն մըն էր մեզի համար: Առաջին Բուս-

սական կայարանն իւր անորժագրգիւ բիւֆետնն  
 եւ շոգեկառքին սովորական վագոններուն իւր  
 ննջարան մատուցած դիւրութիւններն՝ աւատրի-  
 կան ճղճիմութենէ զերծ՝ իրապէս հաճելի ըրին  
 մեզի բազմօրեայ ուղևորութիւնը, որ գրեթէ  
 մինչեւ Ալտարիկուկս առանց դնացք փոխելու  
 կատարուեցաւ: Ճտմբան առնէ կողմ՝ հանդիպող  
 միջնադարեան գեղեցիկ եկեղեցիներն ուսումնա-  
 սիրելով սկսանք մեր պոխտութիւնները նոյն  
 իսկ վրական արքունի պողոտային վայ՝ ուր  
 մեծագործ թուսիք ձեան հիւսերու եւ այլ  
 վտանգներու առաջքն առնելու նպատակաւ  
 կանգնուած են եւ շատ անգամ մեր մտացը մէջ  
 կ'արթնցնէին Տիրոջ սըտտութեան պատե-  
 րազմներուն յիշատակները: Առական դաշտա-  
 վայրերու մէջն՝ Ղովկաս լեռան հարաւային  
 լանջքին վրայ տարածուող Մցիեթի հին մայրա-  
 քաղաքը մանաւանդ մեր ուշագրութիւնը գրա-  
 ւեց՝ իւր պատկառելի կոթողներովը, Քիֆլիս  
 Մցիեթի համեմատութեամբ այն շէր: Հոս  
 սկսաւ արդէն հայկականը զմեզ շահագրգռել,  
 թէեւ վրական թանգարանները շատ հետա-  
 քրքրաշարժ բաներ կ'ընծայէին: Սակայն մեր  
 զիտաւոր նպատակն էր հայկական հին եկեղե-  
 ցիները քննել: Առ այս հարկ էր ուս կտաւ  
 վարութենէն բաց անձնարարական մ'ունենալ,  
 որ առանց զժուարութեան իսկոյն տրուեցաւ  
 մեզի, մինչ ամենուրեք լուսանկարելու արտանու-  
 թիւնը՝ թերեւս կը պարտինք իրաւագիտական  
 կրթութիւն ունեցող ոստիկանապետի մը հաս-  
 կացորութեան միայն եւ անոր սիրտոյժարու-  
 թեան: Անտարակոյս Ղովկաս զնգապետն ալ՝  
 որ մեր այս խնդիրըը հաստատելու էր, անկաս-  
 կածելի գտաւ մեր չուն, բաւական որ իջ շատ  
 հսկուէր մեր վրան: Բովանդակ ուղևորութեան  
 ժամանակ ընաւ խոշորոտ չիբեցիքը: Բանի ան-  
 գամ՝ որ ըջրուն պահակազնդերու հանդիպե-  
 ցանք, բաւական էր անուն ալը՝ զմեզ ամենայն  
 փափկանկատութեամբ շրջապատուած տեսնելու:  
 Ահա՛ Վարոնցով-Գաչկով կոմիսն հոգին, որ  
 զարդիս Ղովկասու կուսակալը կամ լաւ եւս  
 փոխադրան է: Հայոց եւ Ռուսաց մէջ նա խե-  
 լացի յարաբերութիւն յառաջ բերած է: Եթէ  
 անոր պաշտօնէն հետանալէն ետքն ալ՝ այս  
 դաշկովեան ուղղութիւնը շարունակուի, Հայերը  
 պիտի գնահատեն իրենց Ռուսաստանի վերա-  
 բերիւն:

Հայկական իրաց մէջ փոխադրային խոր-  
 հրդեականն է Մետրոպոլիտ Եր. Մուսիսեան,  
 Քիֆլիսի առաջնորդը, եւրոպացւոյ պէս խոր-

հող ծանօթ գիտուն մը, որ մեր արշաւանաց  
 ուսումնական նպատակն է կանխուաւ, եւ հիմայ  
 Ստեփան Լիսիցեանի հետ յանձնագողովի մը  
 գլուխն է անցած, որ պիտի հարթէ ճամբան՝  
 պսակելով մեր ճիգերը, որով հայկական յի-  
 շատակարաններու խաղաղութեան զարկ մը  
 տալ կը շանանք: Իսկ մեր փափաքն էր որ յա-  
 ունջ հասնի մեր ուսումնասիրութեան սահ-  
 մանները:

Կառք մը արշաւակի զմեզ կը տանէր լեռ  
 ու ձորե. վերը նստած էր Սերգո Աղեքսանդրա-  
 պոլցին իւր որդւոյն հետ: Հօրը խելքն ու միտքն  
 էր շարունակ ճամբան իւր ծանօթ բարեկամ-  
 ները գտնել, իսկ որդին քնաթաթախ վիճակի  
 ազատած շունէր: Ստրպուած էինք անդադար  
 գոռալ որ կառքը յառաջ քշէ: Իսկ անիւններուն  
 գաւազեփ որդմելի շրմալներուն դէմ համբե-  
 րութենէ զատ ուրիշ միջոց չկար: Զարմացած  
 եմ որ վերջապէս կրցանք յարողւթեամբ եւ  
 առանց վտանգի մեր նպատակակէտին հասնիլ:  
 Գեղացիք շատ անգամ կ'օգնէին մեր կառքը  
 մերթ քշելու, մերթ կնցնելու, այնպէս որ եւ  
 ոչ իսկ պիտի կարենայինք որուան մը ճամբայ  
 ընել, եթէ անգլացոց մշտտաեւ եւ պատրաստա-  
 կամ օգնութիւնը չըլլար: Ինչպէս որ մեր կառ-  
 քայում ստորին խաւերէ օգնութիւն կը գտնէր,  
 նոյնպէս մենք ուղեւորքս ալ չափազանց մեծ  
 օգնութիւն կը գտնէինք գիւղերու գլխաւոր-  
 ներէն: Մինչեւ անգամ ուղմանմանի քահանայ  
 մը գաղափարն ունեցած էր զմեզ՝ գիւղ մտնել  
 լու ատեն սաղմոսբարգաւթեամբ դիմաւորելու եւ  
 մինչեւ իւր տունն առաջնորդելուն: Գիշերը  
 ժամն երկուքին ելած երգելով ժամերգութիւն  
 կը կատարէր պատահաններուն առջեւ, եւ նոյն  
 իսկ երբ մենք հիւսաւորք եկեղեցւոյն մէջ՝ որուն  
 մէկ մասը թիչ առաջ գրեթէ Տեր Հօր գլխուն  
 վրայ կործանած էր, կ'աշխատէինք, անդին մեզի  
 ի պատիւն եկեղեցական պատենքը հագած  
 շարունակ աղօթքներ կը մատուցուէին: Մեզ  
 ընծայուած այս հաճոյքին հանդէպ չափազանց  
 անշնորհակալու էինք, նոյն իսկ եթէ մեր  
 գործն ըլլար խորոված ոլխարի կամ տապկած  
 հաւու հետ, քանի որ մեր միտքն զբա-  
 ղած էր եկեղեցին չափելով եւ լուսան-  
 կարելով: Երբ մենք վարձ երեւանի դաշտին  
 պտղաւէտ լանջքերն իրանք Ալագեօզի խոպան  
 լեռնադաշտէն, — ուր ուսուցչի մը կնօք  
 բարութիւնը ամենէն կարեւորներն կրցած  
 էր մեզ հոգալ եւ մենք դպրոցի գրատխա-  
 կին ու նստարաններուն վրայ տարածուած

685-54



քնացանք —, Փերեզակ մը՝ մեր հարցման վրայ թէ Ուր կրնայիք օթեւան մը գտնել, առաւ զմեզ եւ փողոցէն ուղղակի տարաւ՝ իւր մէկ ծանօթ գեղացւոյն, որ իւր բաց առնը կրցածին շափ բնակելն ըլլաւ եւ ինչ որ վայրկենապէս կարելի էր գտնել՝ այսինքն շամիուր պատրաստեց մեզ՝ դրանն առջև՝ առժամանակեայ կրակարանի մը վրայ: Ամենէն զարհուրելին էին ընդունելութեան եւ ննջելու այն սենեակներն՝ զորոնք ընտանիքները մեզ տրամադրելի կ'ընէին ի պատիւ. հոն սովորութիւն է նստիլ ու պատկիլ գորգապատ բազրոններու վրայ: Ստիկացերեկն ու իրիկունը թէյ խմած ստեն շատ

մ'ունի՛ իւր եկեղեցւոյն կից, հոն տարաւ իւր հիւրերն արեւու մարը մտնելու առնները, ուր երբ մեր աչքերն Աբարատայ դաշտավայրերու դիւթիչ երփնբրանգութեան պիշ պիշ կը նայէին, նա՛ մեզ կը կերցընէր ետեւէ ետեւ քաղցր խաղողները: Նոյնօրինակ դէպքեր շատ անգամ կրկնուած են: Գիտմամբ խաղողէ ժամանակն ընտրած էիք մեր ուսումնական ուղեւորութեան:

Ղայրենի գեղեցկութիւն մ'ունին այլ սպաւորութիւններ: Ասոր առիթ տուող միշտ՝ հայկական բարձրագուռանները խորունկէն պատելով անցնող գետերն են: Այս կարգի



ԿԱՐԱՆԵԱՆՑ ԳԵՐԴԱՍՏԱՆ

հեշտին բան է. բայց գիշերը՝ Փենք առ քաղաքավարութեան ստիպուած ինք զինքնիս կը բռնէինք, մինչդեռ ընտանիքը դուրսը բաց օդի առկ կը մրպեկեր աննուշ աննուշ:

Ամուսնանալի կը մնան բնութեան այն սպաւորութիւնները, ուր հաճելի անձնաւորութիւնը իրենց մասնակցութիւնը բերած են: Այսպէս՝ Էլժիածին՝ Գարեգին Ղարդապետը: Երեւակայեցէք կարճահասակ գործունեայ մարդ մը, որ իւր կեանքն ի բուն ձեռագիր ու արձանագրութիւն կ'ուսումնասիրէ ի փառս Աստուծոյ եւ իւր ազգին: Աբարատայ ճիշդ գիմացը՝ Տոյակապ հին եկեղեցւոյ մը քով կը բնակի նա: Այս չափազանց խնամատար եւ հիւրամեծար անձնաւորութիւնը այգեստան

ամենէն հիանալի կէտերը՝ զորոնք տեսնելու բախտն ունեցանք, են Գառնի ու Քազարան-Փոռնի: Երկաթակնեայ Տակոյ ժայռեր հոս ուղղաձիգ կ'իջնան դէպի ձորամէջքը եւ առդին անդին տեղի կու տան առ ի շնչ կանգնած սեպ ժայռերու, որոնք իրենց վայրենութեամբ հազիւ իրենց նմանն ունին մեր Ալպեանց մէջ: Հոն մարդիկ զինքը՝ աշխարհքէ կտրուած, առանձինն կը գտնեն՝ ձիւ վրայ կամ հետիոտս, եւ դրութիւնը դժուարաւ սակե աւելի գեղեցիկ կրնայ ըլլալ. ի մասնաւորի եթէ վաշկատուն ֆիւրդեր գտնուին մօտերը կամ հեռուն թաթար գիւղեր տեսնուին, որոնք ո՞ր եւ է օտարականի ո՞չ բնակութիւն կու տան եւ ո՞չ ուտեիլը: Այս պարագաներու մէջ խորունկ շունչ կ'առնու մարդ՝ երբ

1\*

Հայ գիւղ մը տեսնուի թէպէտ հոն ալ եկողին դիմացը կատաղի շներ կ'ելին, սակայն ի վերջոյ կը գտնուի գիւղացի մը՝ որ քեզ պաշտպան կը կանգնի եւ իմանալուն պէս իրողութիւնը կ'երթայ կը կանչէ գիւղին երկացողը, որ կամ հիւրասիրութեան իւր բնածին զգածումն մղուած կամ պաշտօնական բաց յանձնարարագրէն ստիպուած՝ բնակարան ու սպրուստ կը հոգայ: Սակայն եւ այնպէս մենք մեզի շատ դժուարաւ ամէն տեղ դիւրութիւն պիտի գտնէինք, եթէ Հաստատութեան երկու անդամները որ վիճենա մեր աշխատութեանց մասնակցած էին, Հայ չըլլային, այսինքն՝ ընտրուած պատգամաւորներէն: Մի միայն ասոնց պարտական ենք, եթէ աւստրիական արշաւանքը կրցաւ իւր ծրագիրը փայլուն եղանակաւ գլուխ հանել եւ ամէն փորձանքներէ որդանգամ ազատիլ:

Ճամբորդութեան գագաթնակէտն էր մեր բնակութիւնն Էջմիածին, ուր կը նստի Նաթողիկոսը: Վերջին այցելութենէս ի վեր՝ որ քսանուշորս տարի կ'ըլլայ, շատ բան փոխուած է հոն: Վայելու ճատենագարան մը կառուցուած է աշխատելու սենեակներով: Քառորդ դար յառաջ ուրիշ կերպ էր: Հոգեւոր ճեմարանը կոթողական շէնքով մը օժտուած է, եւ նոյն իսկ կաթողիկոսն իրեն Համար շքեղ բնակարան մը կանգնել կու տայ: Կորին Վճահախառնութիւնը մեծ հետաքրքրութիւն ցոյց կու տար Հայկական գեղարուեստի խուզարկութեան յառաջացման եւ խոստացաւ ձեռքէն եկածն ընել: Թանգարանն

մըն ալ կառուցուած է, որ չափազանց նշանաւոր ժողովածոյքներ կը պարունակէ եւ Էջմիածնի տաճարին գանձատանց ու մատենադարանին ձեռագրաց հետ միացած՝ բարձր գաղափար մը կու տայ Հայոց երբեմնի կարողութեանը: Խաչիկ Վարդապետ բրիչը ձեռքն առած՝ պեղումներ կատարած է, որոնց արդիւնքները մեզ մեծապէս կ'օգնեն: Այսպէս՝ ներկայ ժամանակիս հոգին Էջմիածնի մէջ ալ կազմուելու վրայ է:

Ամենէն հաճոյական օրերն անցուցիւք Աղեքսանդրապոլ Կարանեանց ընտանիքին քով: Թէեւ հոն առիթ կար քաղքին մօտերը գտնուող ուսական զօրանոցը հետադուրէն, սակայն մենք զմեզ սկզբունքով հեռու բռնեցիւք նման զննութիւններէ: Քաղքին շրջակայքն՝ ուսումնասիրելու առատ ստաղձ կ'ընձեռէր: Յակոբ Կարանեանց պարապոյ ժամերը կը զգազընէր զմեզ՝ ցոյց տալով իւր ժամկարանին ժողովածոյքներն, եւ զանազան հանդէսներ կը սարքէր՝ Հայկական բարձն ու սովորութիւնները մեզի ծանօթացնելու նպատակաւ: Սեղանները կը կէտին հինգ եղբայրներէ բաղկացեալ բազմանգամ եւ ի միասին բնակող ընտանիքի մը կերկրեղենները բառնալով: Հայկական սովորութեան համաձայն՝ կարգուած դամադան չէր յոգներ ամէն մէկը մի առ մի, գեղեցիկ Վարդանուշն անգամ, բաժակաճառ խօսելու յորդորելէ, եւ նուազածութիւն կը նուագէին շքեղարձ եւ առանձնակի պարի եղանակներ, զոր լսելով մեր զբօսակեր պատանիներն անգամ պիտի հրձուէին անտարակոյս: Թրգմ. Ե. Դ. ԱԳՅԱՆ Թ. ՍՏՂՈՒՂԱՅՍ

Գ Ր Ա Վ Ա Ն

ՀԱՅ ԱՍՏՈՒԱԹԱՇՈՒՆՉԻ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԶԱՆՔԵՐ ՈՍՎԱՆԵՆ ՅԱՌԱՋ

Մտուածաշունչի տպագրութեան առաջին ջանքն, որչափ իմ քալած տեղեկութիւններս կը հասնին՝ կ'ելլէ մինչեւ 1585:

Ազարիա Ջուղայիցի Կաթողիկոսն Սոյո, Հայեպի մէջ «տօն Լեծնաւոս Սիտոնեան եպիսկոպոսին», առջև կաթողիկէ հաւատոյ դաւանութիւնն տալով 1585 Ապր. 10ին՝ իր եւ Հայ եպիսկոպոսներու ստորագրութեամբ եւ կնքով՝ հետը կը գրէ նաեւ նամակ մ'առ Գրիգոր ԺԳ. Ս. Բահանայապետն Հռոմոյ նոյն թուականաւ, եւ Յովհաննէս եպիսկոպոսին ու Գրիգոր Սարկաւազին ձեռքը կը յանձնէ Հռոմ Ս. Բահանայապետին տանելու, եւ ասոնք ալ նոյնը կը կատարեն: (Բնագիր՝ Վատիկ. Մտնդրն. Հայ ձեռ. 2.)